

9(47-985)
q-41

1897

ՀԵՐԱՑՈՍ ՀԵՑԱՍՏԱՎ
ՈՒԹ ՄԵՇԵՄՆԵՐՆ

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՎԱԴՐԱԸՆ

Հ Յ ։

ՀԵԹԱՆՈՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՈՒԹ ՄԵՅԵԱՆՆԵՐՆ



Ա Յ Ե Կ Ա Խ

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Ա Ր Ա Ն

1899.

9 (91.542) (001)

4-33

4

ՀԵԹԱՆՈՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՈՒԹ ՄԵՇԿԵԱՆՆԵՐՆ

ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍԻ ԵՒ Մ. ԽՈՐԵՆԱՑԻՈՑ

ՀԱՄԵՄԱՏ

ՔՆԱՏԱՏԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍՏՐՈՒԹԻՒՆ

Ա. ԿԱՐԻԷՐԻ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

Հ. ՅԱԿՈՎԵԳՈՍ Վ. ՏԱՐԵԱՆ

Մատթա . Ուսուչեան

100
30292



2012

ՊՐԵՆԱՐ

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

1899.

23857-44-2

2012

Ա Զ Դ

Հայագէտն Կարիէնի լոյս հանած համառօտ քայց
հայ քանասիրութեան համար կարեւոր գրուածքս¹ նուի-
րուած է այս տարւոյ (1899 չուկտ.) Արևելագիտաց ԺԲ.
ընդհանուր Համաժողովին ի Հոռվմ, միանգամայն ի յի-
շատակ Կարուսի Շէֆէր, որ Արևելագիտաց ԺԱ. Հա-
մաժողովին (Պարիս) նախազա՞ն էր²: Իւր համառօտու-
թեան մէջ հնտարօքրական ուսումնասիրութիւն մըն
է, ոչ թէ ընդհանրապէս Հայոց ղիցարանութեան մասին,
այլ այն կրկին աղքերաց՝ որոնք գլխաւորաբար կը մա-
տակարարեն մեզ նոյն նիւթոյ մասին մեր ունեցած
դոյզն ծանօթութիւններն . այսինքն են Ազաթանգեղոս եւ
Մ. Խորենացի: Դրբին եղարակացութիւնը կը ցուցընէ որ
Հայագէտն ասով ըստ ինքեան շարունակած է իւր քննա-
դատութեանց շարքն, զրոնք հրատարակած է Խորե-
նացւոյ պատմագրութեան աղքերաց նկատմամբ. եւ
որոնք լոյս տեսան թերթիս մէջ³: Այս պատմառաւ ան-

¹ A. Carrière, Les huit Sanctuaires de l'Arménie payenne, d'après Agathange et Moïse de Khoren. Étude critique. Paris 1899. 8° pp. 29 (եւ 1 ալիսկ.):

² Ասոր համար նուիրմանն էջ մը կայ գրքին սկիզբը, զոր յառաջ կը բերենք. Je présente cette étude au XII^e Congrès international des Orientalistes (Rome), en la consacrant à la Mémoire de Charles Schéfer, membre de l'Institut, administrateur de l'École des langues orientales vivantes, président du XI^e Congrès international des Orientalistes (Paris) A. C.

³ Գլխաւորները A. Carrière, Moïse de Khorène et les Généalogies patriarciales. Paris 1891 (աես “Հան- գէս”, 1891, էջ 345 եւն): — A. C., Nouvelles Sources de Moïse de Khoren, études critiques. Vienne 1893, 8°

Տրաժեշտ կը համարինք նոյնը ծանօթացընել մեր ընթերցողաց լիակատար թարգմանութեամբ:

-
- VIII+56. (Հայ՝ “Ասրագոյն աղբերբ Ա. Խորենացւոյն եւն։ Ալիեննա 1893. 8^o էջք Ժ+51. “Ազգ. Մատ.,” Բ.) — A. C., Nouvelles Sources etc. Supplément, Vienne 1894. 8^o
- VIII+40. (Հայ՝ “Ասրագոյն աղբերբ եւն. Յաւելուած։ Ալիեննա 1894. 8^o Ժ.Ա+43. “Ազգ. Մատ.,” Ժ.Դ) — A. C. La légende d'Abgar dans l'histoire d'Arménie de Moïse de Khoren. Paris 1895. (Հայ՝ “Արդարու զրոյցը Ա. Խորենացւոյ Պատմութեան մէջ,” եւն. Ժ.Բ.Դ. Հ. Գար. Ա. Մէնէ-վիշեան։ Ալիեննա 1897. 8^o էջք ԺԵ+107. “Ազգ. Մատ.,” ԻԲ.)



ՀԵԹԱՆՈՍ ՀԵՑԱՍՏԵՆԻ ԽԻԹ ՄԵՀԵԼՆԵՐՆ
ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍԻ ԵՒ Մ. ԽՈՐԵՆԱՑԻՈՑ
ՀԱՐԵՄԱՏ

Հայոց հեթանոսական կրօնքն արդէն առարկայ եղած է բազմաթիւ գիտնական աշխատակրութեանց։ Որչափ ինձի ծանօթ է, ժամանակաւ վերջիններն են Հ. Պ. Ալիշանի գործը՝ 1895 ին հրատարակուած,¹ եւ Հ. Գելցէր ուսուցչապետին յիշատակագիրն՝ որ նոյն տարին ներկայացուած է Լայպցիգի Գիտութեանց արքունական Ընկերութեան։² Միսիթարեան անխոնն Հայրը ժողված է իւր գրքին մէջ այն ամէն տեղեկութիւնքն զորոնք կրցած է հաւաքել Հայոց հին կրօնին վրայ։ Ենայի Համալսարանին հոչակաւոր ուսուցչապետն՝ շատ աւելի սակաւամիւ էջերու մէջ, բայց աւելի ապահով եւ աւելի խստադատ յօրինուածութեամբ՝ գործած է իւր ընդարձակ ծանօթութիւնքն եւ իւր քննադատական հանձարը՝ ներկայացընելու

1. “Հին հաւաք Հայոցն, Ակնեա, 1895, էջը 522։

2. H. Gelzer, Zur armenischen Götterlehre, ի գիր Բեռլին 1896, p. 99—148. — Թբիլ. ի հայ Հ. Յանոսիան՝ “Կիցարանութիւն Հայոցն, ի Բաշն” 1897 էջ 16, 83, 176, 353, 425, 474 եւն։

մեզի հայկական ամենադից կաճառին (Պանթէռն) այնպիսի պատկեր մ'որ շատ գերազանց է մեր ցայժմ ունեցածէն։ Որչափ ալ յանձնարարենք՝ քիչ է, կրօնական պատմութեան ուսմանց բարեկամներուն՝ կարդալ այս երկու հօյակապ գործերն, որ կը նպաստեն լուսաբանելու նիւթ մ'որ այս ամէնէն ետքն ալ տակաւին մութ կը մնայ։

Արդեամբք ալ դժուար է ցայժմ ստացուած արդիւնքներն իրրեւ լիովին գոհացուցիչ համարիլ։ Կը զգ անք որ անհաստատ, անստոշ բան մը կայ, որ մի միայն աղբիւներուն ցանցառութենէն եւ աղքատութենէն յառաջ չի գար։ Պակսածն է հետազօտութեան համար ապահով խարիսխ մը, բացորոշ գծուած մեկնակէտ մը։ Ասոր համար բազմաթիւ եզրակացութիւններ, որ հիմնուած են կղզիացած՝ երբեմն մի միակ տեղերու վրայ, չեն կրնար դիմանալ քիչ մ'աւելի խիստ քննադատութեան առջեւ։ Ըսածնիս պարսաւ մը չէ, որ ուղղուած ըլլայ այն երկու գիտնոց զորոնք վերը յիշեցինք։ Եթէ անոնք աւելի կատարելապէս չեն յաջողած, պատճառն այն է որ անոնց անկարելի էր աւելի լաւն ընել։ Պակասութիւնը հոս այն է՝ որ հայկական հին մատենագրութեան մեր ունեցած ծանօթութիւնքը տակաւին իրենց սկզբնական վիճակին մէջն են։ Պատմական հետազօտութիւնը չի կրնար վախճանին հասնիլ, եթէ անկէ յառաջ կանխած չըլլայ վկայութեանց քննադատութիւնը։ Բայց արդ հայ բնագիրներուն ժամանակին, աղբերաց եւ հեղինակութեան մասին բազ-

U. S. P. B. V. U. E.
U. S. P. C. P. U. S. S. S. S. S.

1897.

մատեսակ ինդիրները միայն գուտշմիտէն վեր
սկսած են գիտնականօրէն յուզուիլ . եւ անտաւ-
րակոյս տակաւին շատ հեռու է այն օրն երբ
բաւական պարզաբանուած ըլլան: Առ այժմ,
հին Հայաստանի վիճակին վրայ՝ յիշեալ բնա-
գիրներուն համեմատ եղած ուսումնասիրութիւնք,
ի մասնաւորի հետազոտութիւնքն ի մասին քրիս-
տոնէութեան մուծուելուն այս երկիրը, եւ այն
կրօնին որուն տեղը բռնեց, յաճախ շատ
ինդրական եղբակացութեանց կը տանին:

Յաջորդ էջերուն մէջ իմ նպատակս չէ
Հայկական հեթանոսական կրօնին ծանօթու-
թիւնը զարգացընել: Կը շատանամ յիշելով
դից անունները, առանց զբաղելու անոնց էական
բնութեամբն. առանց խուզարկելու անոնց պար-
սիկ, հայ կամ ասորի ծագումը. առանց ճըշ-
գրտելու՝ զանոնք յունական Պանթէօնի դից
հետ նոյնացընելու առաջարկութեանց արժէքն:
Արգեամբք ալ պարզապէս գրական կարգի
ևնդիր մըն է զոր յաջորդովս կը փորձեմ պար-
զաբաննել: Մովսիսի Խորենացւոյ քանի մը տե-
ղերը հետազոտելով՝ կ'ուզեմ ցուցընել որ այն
տեղերը չեն կրնար որեւէ արժէք մ'ունենալ
պատմաբանի մը համար, եւ թէ անոնցմէ յաճախ
հանուած հետեւութիւնքը գոնէ վաղաժաման են:

Արտաշէս Ա., եթէ պէտք է հաւատալ
Ա. Խորենացւոյ, Վաղարշակայ թոռն ու երկրորդ
յաջորդն էր որ հիմնեց Հայոց Արշակունեաց
հարստութիւնը: Պատերազմասէր միապետ մըն
է, որ կ'աշխարհակալէ Փռքը - Ասիան, կը գրաւէ
Յունաստանն, եւ՝ լնու զԱվկիանոս բազմութեամբ
նաւաց: Կը մեռնի զինուորական ապստամբու-
թեան մ'ատեն, երբ իւր անհամար զինուոր-
ները զիրար կը կոտորէին. (Ա. Խոր., Բ, ժա-
ժգ:) Արտաշէս իւր գահը թողուց Տիգրանայ
իւր որդւոյն, Միհրդատայ փեսային եւ դաշնակ-
ցին, Լուկուլլոսի եւ Պոմպէի հակառակորդին,
որ իւր աշխարհակալութիւնքն տարածեց Միջա-
գետաց եւ Ասորւոց աշխարհին կողմը:

Իւր արշաւանաց ժամանակ՝ Փռքը - Ասիա
եւ Յունաստան որոշ թուով դից արձաններ
դտաւ Արտաշէս, զորոնք Հայաստան խաւրեց՝
ազգային մեհեաններուն մէջ կանգնելու, իրեւ
նշանակներ իւր յաղթութեանց: Տիգրան իւր
հօրը կամաց գործադրութիւնն աւարտեց, եւ
մեհեանները ճոխացուց Միջագետք դժնուած
արձանով մը:

Ահա Առվախիսի Խորենացւոյ այն տեղերն որ
այս գէպքերուն կը վերաբերին:

1.

Եւ գտեալ, յԱսիայ պղնձաձոյլ ոսկէզօծ պատկերս զԱրտեմիդեայ եւ զՀերակլեայ եւ զԱպոլոնի, տայ (Արտաշէս) բերել յաշխարհս մեր, զի կանգնեսցին յԱրմաւիր: Զոր առեալ քրմապետացն, որ էին յազգէ Վահունեաց, զԱպոլոնին եւ զԱրտեմիդեայն կանգնեցին յԱրմաւիր. իսկ զՀերակլայն զառնապատկերն՝ զոր արարեալ էր ի Ակիւզեսյ եւ ի Դիափինոսէ Կրետացւոյ, զԼահագն իւրեանց վարկանելով նախնի, կանգնեցին ի Տարօն յիւրեանց սեփհական գիւղն յԱշտիշատ, յէտ մահուանն Արտաշիսի: (Բն, ժը:)

2.

Բայց եւ յԵլլադայ առեալ պատկերս զԴիփոսի, զԱրտեմիդեայ, զԱթենայ, զԴիփեսու, զՎիրուդիտեայ, տայ (Արտաշէս) բերել ի Հայու: Որ ոչ ժամանեալ միջամուտ լինել յաշխարհս, լսեն զբօթ մահուան Արտաշիսի, եւ փախուցեալ ընկենուն զպատկերսն յամրոցն յԱնիւ. եւ քուրմք զնոցին զՀետ լինելով, դադարեն առ նոսա: (Բն, ժը:)

3.

Առաջին գործ զմեհեանսն շինել կամեցաւ (Տիգրան:): Իսկ քրմացն որ եկեալ էին ի Յունաց, զմուաւ ածեալ՝ զի մի ի խորագոյն Հայու վարիցին, պատճառեցան ըղձութիւնս, իբր թէդիքն անդէն կամին զընակիլն: Որում հաւանեալ Տիգրան, կանգնեաց զոլոմպիական պատկերն Դիոսի յամուրն յԱնիւ, եւ զԱթենաս ի թիւլ. եւ զԱրտեմիդայ զմեւս պատկերն յԵրիզայ². եւ

1 Պէտք չէ շփոթել ամրոցն Անի (որ կը կոչուի նաև Կամախ, նոր քարտէսներու վրայ՝ Կեմախ), Եփատայ ձախ առիք՝ Բարձր-Հայոց մէջ, Անի քաղաքին հետ՝ Ախուրեան գհետոյ վրայ Արարատ նահանգին մէջ՝ որ Բագրատունեաց արքայութեան մայրաքաղաքն եղաւ եւ որուն աւերակները հանրածանօթեն: Հմմտ. St. Martin, Mémoires sur l'Arménie, I, 72 եւ 111 ֆ.

2 Tomaséo, Langlois եւ ուրիշներ կը գրեն Երիզա. Բայց Երիզայն սեռական-արական ձեւն է՝ Երեւան անուան: Ցես

զԵփեստոսն ի Բագայառինջ։ Բայց զԱփրոդիտայ զպատկերն իբրեւ Երակղեայ տարփաւորի՝ առնորին պատկերին Երակղեայ հրամայեաց կանգնել յուրէց տեսէ՞ն (= Աշտիշատ) Եւ ցասուցեալ ընդ Վահունիսն, եթէ ընդէ՛ր յիւրեանց սեպհականին իշխեցին կանգնեցին զպատկերն Երակլի առաքեալ ի նորին հօրէ, ընկենու զնոսա ի քրմութենէն, եւ զգեւղն յարքունիս առնու, յորում պատկերքն կանգնեցան։ (Բ., Ժդ.)

4.

Ինքն (Տիգրան) իջանէ ի Միջագետս, եւ զտեալ անդ զԲարշամինայ զպատկերն՝ զոր ի փղոսկրոյ եւ ի բիւրեղէ կազմեալ էր արծաթով, հրամայէ տանել կանգնել յաւանին թարդան։

Այս տեղերէն՝ զորոնք յառաջ բերինք ինքնին կը հետեւի որ՝ Մովսիսի Խորենացւոյ ժամանակագրութեան համաձայն մերձաւորապէս մեր քրիստոնէական թուականութեան առաջին գարուն սկիզբները՝ Հայաստանի հեթանոսական մեհեանները փոխազրուեցան ինն դիցարձաննք օտար ծագմամբ, երկու աշխարհակալ միապետաց՝ Արտաշեսի եւ Տիգրանայ՝ հրամանաւ։ Այս արձաններէն երեքը Փաքր-Ասիայէն էին, հինգը՝ Ելլադայէն, մին՝ Միջագետքէն։ Հայկական տաճարներուն մէջ զետեղուեցան հետեւեալ կերպով.

Առեւ Քոնուածները

1. Արտեմիս (Ա), որուն արձանը
կանգնուեցաւ Արմաւիր.
2. Հերակլ Աշտիշատ.
3. Ապոլոն Արմաւիր։

Ագամիթանկերեայ քով ձեւի կրկին օրինակները (տալ. 1862).
Էջ 49 եւ 590։

ԵՐԱՐԴԻ ՔՊՆԿՆ-ՁՆԵՐԸ՝

4. Դիրու	Անի.
5. Արտեմիս (Բ)	Երէզ.
6. Աթենաս.	Թիլ.
7. Հեփեստոս	Բազայատինչ.
8. Ափրոնդիտէ	Աշտիշատ:

ԱՐԴՅՈՒՆՔԵՐԻ ՔՊՆԿՆ-ՁՆԵՐԸ՝

9. Բարշամէն	Թողողան:
-----------------------	----------

Արմաւիր քայլաքն՝ որուն համար որոշած էր Արտաշէս Ասիոյ մէջ գրաւ ած երեք արձաններն, եւ որ սակայն միայն Արտեմիդեայ եւ Ապոլոնի արձանները ստացաւ, այն ժամանակ տակաւին մայրաքաղաք էր Հայաստանի: Արտաշիսի հաւը՝ Վաղարշակ՝ հօն կանգնած էր արդէն իւր նախնեաց անդրիներուն հետ նաեւ Արեգական եւ Լուսնի արձանները. (Բ, ը: Երբ Երուանդ՝ Սանատրկոյ յաջորդը՝ թողուց Արմաւիրն եւ իւր արքունեօք հաստատուեցաւ Երուանդաշատ քաղաքը՝ զոր շինած էր Երասխայ վրայ եւ Ախուրեան գետէն ոչ հեռու, իւր նոր մայրաքաղաքը փոխադրել տուաւ այն ամէնն որ կար հնոյն մէջ, ի բաց առեալ սակայն դից անդրիները: Կաւկածոտ միապետն իւր բնակութեան մօտ երկրպագուաց մեծաթիւ խուռնընթաց բազմութենէն վախնալով՝ բագիններն ու արձանները հաւաքեց միացուց քաղաքի մը մէջ՝ որ յատկապէս պաշտաման նուիրուած էր, զոր շինեց քիչ մը հեռուն եւ անուանեց բագարան. (Բ, լթ, իս:) Անկայն իւր յաջորդը՝ Արտաշէս Բ՝ ինքն ալ նմանապէս իրեն մայրաքաղաք մը շինեց, որուն իւր

անունը տուաւ՝ Արտաշատ. Հոն ժողվեց այն ամենայն՝ զոր իւր նախորդը հանած էր Արմաւրէն՝ անոնցմով Երուանդաշատն ու Բագարանը զարդարելու համար, փոխելով նաեւ “զպատկերն Արտեմիդայ եւ զամենայն կուռս հայրենիս” (Սանատրկոյ^{**}) Արտաշատ փոխադրուեցաւ նաեւ Ապոլօնի արձանը, որ սակայն կանգնուեցաւ “արտաքոյ քաղաքին. . . Հուալ ի ճանապարհն. . . (Բ, Խթ.) Սակայն ասով ալ Արմաւրի հին կուռքերուն բախտի փոփոխմունքն վախճան չառին: Երբ Արտաշեր՝ սասանեան առաջին թագաւորն՝ սպաննել տուաւ Հայոց Խոսրով արքայն եւ աշխարհակալեց անոր թագաւորութիւնը, կործանեց Արտաշատի մէջ եղած Արեգական եւ Լուսնի արձանները, ինչպէս նաեւ Վաղարշակայ նախնեաց անդրիները, (Բ, Հէ:) Ուստի մայրաքաղաքին մէջ կը մնային միայն Արտեմեայ եւ Ապոլօնի արձանները:

Միւս կուռքերուն զետեղման մասին որեւէ փոփոխութիւն մը չի նշանակուիր: Ըստ այսմ պէտք է միայն Արմաւրի անուան տեղ փոխել դնել Արտաշատի անունը, որպէս զի ունենանք ութ մեշենաց ցանկը, որոնց երկուքն՝ Արտաշատ (մեշեան Արտեմեայ եւ Ապոլօնի,) մին՝ Աշտիշատ երկու յարակից արձաններով (չերակղէս եւ իւր տարփաւորն Ափրոդիտէ,), եւ մէյ մէկ

* Հայագէտը կը հասկընայ եւ կը թարգմանէ և ու իւր հօր (Սանատրկոյ) բոլոր կուռքերը:;

այս մեջենատեղիները՝ Անի, Երէզ, Թիլ, Բագայառինջ եւ Թորդան:

Այս մեջենատեղիները շատ անկանոն կերպով բաշխուած են հայ. Հողին ամբողջութեան վրայ¹: Արտաշատ կենդրոնական Հայաստանի մէջն է. (Երասխի հովիտը:) Աշտիշատ՝ հարաւային. (Տարօնոյ գաւառ.) միւս հինգը Խմբուած են Բարձր Հայոց անձուկ աշխարհաբաժնի մը մէջ՝ կազմուած երեք սահմանակից գաւառներէն Դարանաղեաց, Եկեղեաց («Ակիլիսենէնէ») եւ Դերջան («Դերքսենէնէ»): Իրաց այսպիսի տարօրինակ վիճակ-մը միայն շատ թերակատար կերպով կրնայ մեկնել յօյն քրմաց դիմադարձ հակառակութիւնն՝ իրենց կոոց Հայաստանի այլ եւ այլ նահանգները ցրուելուն դէմ:

1 Տես այս ուսումնասիրութեանս կից քարտէու:

թ.

Վրիստոնէական թուականութեան գ. դաւ-
րուն վերջերը կամ դ. դարուն սկիզբն — ժա-
մանակաթիւն անորոշ է, — յունական կոոց
Հայաստանի տաճարներուն մէջ բազմելէն մեր-
ձաւորապէս չորսհարիւր տարի ետքը, Տրդատ
արքայն կը նստէր Վաղարշապատ՝ արդի Երեւան
քաղաքէն ոչ հեռու։ Բոլորովին արտակարգի
դէպքերու հետեւութեամբն՝ որոնց զարմանալի
պատմութիւնը կ'ընէ մեզի Ագաթանգեղոս, եւ
Ս. Գրիգորի Լուսաւորչի քարոզութեան ար-
դեամբքն՝ Տրդատ կ'ընդգրկէ քրիստոնէական
հաւաաքը։ Նոյն իսկ մկրտուելէն յառաջ՝ կը
հրամայէ “ինքնիշխան հրամանաւ”, որ ս հայրե-
նական հնամեաց նախնոյն եւ զիւր կարծեցեալ
աստուածսն՝ չաստուածս անուանեալս, ջնջուին
Հայոց աշխարհի հողէն, եւ նաեւ անոնց յիշա-
տակն անհետ կորսուի։

Այն ատեն կը սկսի ճշմարիտ պատե-
րազմ մը, որուն միայն ամենակարեւոր կէտերը
կը քաղենք հոս։ Տրդատայ կ'ընկերանան իւր
ազնուականքն եւ իւր զինուորները, անոնց պէտք
կ'ունենայ կուուելու համար գիւաց գէմ որոնք
յաճախ զէն ի ձեռին կը պաշտպանեն հեթանոս
տաճարներուն մուտքը։ Իրեն հետ կ'առնու զԱ.
Գրիգոր, եւ թողով Վաղարշապատու իւր գա-

Հանիստը, ամէնէն յառաջ կը դիմէ դէպ ի Արտաշատ, որպէս զի կործանէ Անահուայ դիցուն բագինքը. բայց՝ քաղաքը մննելէն յառաջ՝ ի ճանապարհի, կը գտնէ Տէր (կամ Տէր) դից մեհեանը, զոր նախ կը քանդէ, յետոյ քանդելով Անահտայ մեհեանն ալ. (Ագաթ. էջ 584 եւն:)

Այնուհետեւ Ս. Գրիգոր կը սկսի շրջան մ'ընել աւետարաննելու Հայոց աշխարհի քաղաքները, աւաններն ու գիւղերը, նշանակելով ապագայ Եկեղեցիներուն տեղերը, տնկելով խաչեր, եւ սորվեցընելով քրիստոնէական վարդապետութիւնը. (անդ՝ էջ 587 եւն:)

Կը սկսի դարձեալ կուռքերու դէմ պատերազմը: Տրդատ եւ Ս. Գրիգոր կը դիմեն Հայոց աշխարհի արեւմտակողմը, ուր նախ կը գտնեն, Դարանաղեաց գաւառին մէջ Թորդան գիւղը, Բարչիմնիս գից մեհեանը: Մեհեանը կը կործանուի եւ գից արձանը կը փշուի: Ս. Գրիգոր կը մնայ նոյն գաւառը՝ բնակիչները քրիստոնէութեան դարձնելու համար, եւ կը յաջողի հալածել գեւերը. (էջ 588 եւն:)

Թագաւորն ու Սուրբն անկէ կու գան Անի ամրոցն, Հայոց արքայից գերեզմանատեղին, որպէս զի կործանեն Արտաշատը՝ հօր ամենայն գից՝ բագինքն. յետոյ մերձակայ Եկեղեցաց գաւառն, ուր Երէղ աւանին մէջ կը կործանեն Անահուայ տաճարը. անցնելով Գայլ (Lyceus) գետը՝ Թիլ աւանին մէջ կը տապալեն Նանէի՝ Արամազդայ դստեր՝ տաճարը. վերջապէս Ս. Գրիգոր աւե-

տարանելը շարունակելով եւ Տրդատ պատմեալով իրեն պատահած պանչելիքները՝ կը հասնին Գերջան գաւառը, եւ կը քանդեն՝ Բագայառինջ աւանին մէջ՝ Մէնը դից, Արամազդայ որդւոյն՝ տաճարը. (էջ 590 եւն:)

Բարձր - Հայոց մեհեաններուն կործանմանէն ետքը՝ քանդման այս գործը քիչ մը ժամանակ դադար կ'առնու: Թագաւորն եւ արքունիքը դարձած են Քրիստոսի հաւատոց, բայց տակաւին չէին “լուսաւորեալ մկրտութեամբ,” որովհետեւ Ա. Գրիգոր՝ տակաւին քահանայ չըլլալով՝ չէր կրնար մկրտել: Մեծ ժողովք մը կ'ըլլայ Վաղարշապատ, ուր կ'օրոշուի խաւրել զինքն ի Անսարիա Կապադովկիոյ, որպէս զի տեղւոյն եպիսկոպոսէն ձեռնադրուի: Ա. Գրիգոր ճամբայ կ'ելլէ “ի կառան արքունականս, ուղեկցութեամբ բազմաթիւ նախարարաց եւ բիւր մի զօրաց: Անսարիա կը ձեռնադրեն զինքն Պետոնդիոս եպիսկոպոս եւ նոյն կողման միւս եպիսկոպոսները. եւ այսպէս կ'առնու “նա իշխանութիւն յերկինս եւ յերկրի, առնուլ զիականս արքայութեանն երկնից:” Ըստ ծիսից եղած քահանայ (եւ եպիսկոպոս) եւ գլուխ Հայոց եկեղեցւոյ, կը գառնայ իւր երկիրը, մեծապատիւ. մեծարուած ամէն անցած տեղերէն, եւ բերելով իրեն հետ սրբոց թանկագին նշխարքն զօր իրեն շնորհած էր Ա. Պետոնդիոս. (էջ 594 եւն:)

Համելով Հայոց երկրին սահմանագլուխը՝ կ'իմանայ Ա. Գրիգոր որ կանգուն կայ տակաւին Տարօնոյ աշխարհը մեհեան մ'որուն մինչեւ այն

ատեն խնայուած էր: Ալահէվահեան¹ մեհեանն էր, նուիրուած Առաքէն դից, Հոչակաւոր մեհեանց ութերորդն², “ յաշտից տեղիք թագաւորացն Հայոց մեծաց, ” լի ամենամեծ գանձերով, եւ կը գտնուէր Աշտիշատի աւանը: Ագաթանդեղոս միւս մեհեաններէն շատ աւելի մանրամասնութիւններ կը հազորդէ այս Հոչակաւոր մեհենին վրայ. սակայն իւր Նկարագրութիւնը շատ պայծառ չէ: Կը տեսնենք որ Ալահէվահեան մեհեանն երեք բագինք կամ տաճար ունէր, որոնք նուիրուած էին՝ առաջինը Ալահագն դից, երկրորդը՝ Ոսկեմօր, երրորդը՝ Առողջութիւն, Ալահագնի տարփաւորին, զոր Յոյնք Առողջութիւն կ'անուանեն³: Երկրորդին մասին մեկնիշները կը

¹ Առակելսանեան բառը տակաւին բաւականաշափ մեկնուած չէ: Կ'երեւայ թէ կ'ածանցի Առակելսանե ձեւէ մը՝ որ համազօր ըլլայ Առակելսի: Հմմ. H. Gelzer, Zur arm. Götterlehre, p. 104, եւ Hübschmann, Arm. Grammatik, I, 76, 508:

² “ Ա-ՌԵ-ՐԵ-ՐԵ պաշտաւն ” եւն: Թարդմանիշներուն մեծ մասը միտ չեն դրած որ խօսքն է պարզապէս “ Ա-ՌԵ-ՐԵ-ՐԵ ” (եւ վերջին) կուապաշտական պաշտաման մասին. զոր Ս. Գրիգոր կործանեց: Tomaséo կը թարդմանէ՝ celebrato col nome d'ottavo culto del così detto Vaaeno (հռակեալ անուամբ ութերորդ պաշտաման ոյսպէս անուած Ալահագնի). — Langlois կը փոխադրէ՝ célèbre par le nom de la huitième statue du dieu appelé Vahakn (հռակաւոր անուամբ ութերորդ արձանին դից Ալահագն անուն): Հիւպլման շատ լաւ փոխադրած է՝ das achte sehrühmte Heiligthum (ութերորդ հռակաւոր սրբարանն կամ մեհեանը). անս Arm. Gramm. I, 76:

3 Հայերէն բնագիրն, եթէ բառացի թարդմանուի, կ'ըսէ թէ երրորդ տաճարը կ'անուանէր ննջարան Ալահագնի (ԱՄԵՆԻՄ Ալահագնի): Եսոյն սահնեակն բառը կը նշանակէ նոյնպէս գործուած:

Համաձայնին յայնմ որ զԱսկեմայր դիք նոյն կը համարին Անահտայ դիցուհւոյն հետ՝ զոր արդէն գտանք յԱրտաշատ եւ յԵրեղ, բայց հոսքնագիրը չի յիշեր յանուանէ:

Ա. Հեշվահեան մեհենին կործանման ժամանակ շատ աւելի արտակարգի սքանչելիքներ պատահեցան: Մեհեանը տապալելու համար խաւրուած զինուորները՝ գեւերուն մոլորցընելովի՛ չեին կրնար մուտքը գտնել: Իրենց գործիքներուն երկաթը չեր գծեր որմոց վրայ: Ա. Գրիգոր այս բանս տեսնելով կ'ելլէ բլույն վրայ՝ որ մեհենին հանդիպակաց էր, օգնութեան կանչեց Ամենազօրն, եւ իւր ձեռքը բունած խաչեն բխեց և հողմ ուժգին, որ գնաց տապալեց հարթեց շինուածքն, այնպէս որ եւ ոչ նշմար մը մնաց տեղւոյն. (Էջ 606 եւն:)

Այն ժամանակ միայն Ա. Գրիգոր շնչեց առաջին եկեղեցին եւ սկսաւ Հայերը մկրտել: Տրդատ արքայ՝ լսելով իւր Վաղարշապատ գահանիստը սրբոյն եպիսկոպոսի դարձը, աճապարեց եկաւ առջեւն ելլելու, եւ մկրտուեցաւ Եփրատայ ափանց վրայ իւր արքունեօք եւ բոլոր բանակովի:

Մեր նպատակէն դուքս է հոս պատմական ճշմարտութեան տեսակէտով ճշգրտել այս զարմանալի պատմութիւնն որուն գլխաւոր կէտերը քաղեցինք դրինք: Կ'ընդունինք գէպքերն այնպէս ինչպէս որ մեզի կը պատմուին, եւ կը հաստատենք որ քանդման ենթարկուեցան ութ մեհետաններ, որոնց երկուքն էին յԱրտաշատ, եւ

մէյ մէկ հատ այս աւանները՝ թողդան, Անի,
Երեզ, Թիլ, Բագայառինջ եւ Աշտիշատ, վեր-
ջինս երեք կուռքերով՝ որոնց երկուքը յանուանէ
յիշուած են:

Պարեթէ աւելորդ է մտագիր ընել որ այս
տեղերուն անունները նոյն են անոնց հետ, զոր
տեսանք երբ Մովսիսի Խորենացւոյ նոյն տեղերը
վերը յառաջ բերինք: Միայն դից անունները տար-
բեր են. հռ՝ ուր Ագաթանգեղոս դից հայանուններ
կը յիշէ, Մ. Խորենացի յունական անուններ կու-
տայ:¹ Այս տարբերութիւնը որ առաջին անգամ
այնպէս զգալի է, բոլորովին կ'անհետանայ՝ եթէ
Ագաթանգեղեայ հայ բնագրին տեղ առնունք

¹ Մովսիսի Խորենացւոյ Պատմութեան միւս մասին
մեջ շատ ցանցառ կը հանդիպինք Ագաթանգոսի դործ-
ածած դից անուններուն: Կրնայ նաեւ ըսուիլ որ հեղե-
նակը կ'երեւայ թէ տեսակ մ'ընդդիմութիւն կը դժոյ զա-
ռնոնք՝ սյս ձեւին տակ՝ հայկական դիք համարելու: Ար-
ժադր, որ ամէնէն աւելի յիշուածն է (Ա, լա. Բ, ծդ, ձզ,
Գ, ժե.) միայն մէկ անգամ է իբր դիք Հայոց աշխարհի
(Բ, ծդ.) այլուր է դիք Արաց (Բ, ձզ): — Անհոգն (Ա, լա.
Բ, լ, ժբ) թէպէտա եւ Հայոց աշխարհի արքայի մը որդին,
անդրի մոռնի Արաց քով՝ զոր կը պատուեն զոհերով.
(Ա, լա): — Բարձադն (Բ, ժդ, իսկ Ա, ժդ) “Բարձադ” անուան
ներբեւ) կը պաշտուի Ասորիներէն: — Մէհր միայն անգամ մը
կ'երեւայ (Գ, ժէ) իբրեւ Պարսից դիք: — Ասորէի նոյնպէս
մէկ անգամ (Ա, զ) իբրեւ քոյր Զրուանայ, Տիտանայ եւ
Յապետոսթէի, որոնք՝ ըստ Մ. Խորենացւոյ՝ են Սեմ, Քամ
եւ Յաքեթ. (տես Carrière, Moïse de Khoren et les
Généalogies patriarciales, p. 42.) ուստի Աստղեկ է դուստր
Նոյի (՝): — Անհոգն՝ որ հնութեան միաձայն վկայութեան
համեմատ Հայաստանի մեծ դիցուհին է, եւ ոչ անգամ մը
յիշուած է, ինչպէս եւ ոչ Տիր եւ Առնէ:

Ա Գ Ա Թ Ա Ն Գ Ե Պ Ո Ս		Պ Ո Վ Ա Խ Խ Ո Բ Ե Ն Ա Յ Ի		
ՄԵՀԵԱՆՔ	Գ Ի Ք		ՄԵՀԵԱՆՔ	Գ Ի Ք
	ՀԱՅ ԲՆԱԳԻՒ	ՑՈՑՆ ԲՆԱԳԻՒ		
1 Արտաշատ	Անահիս	Արտեմիս	Արմառիլի	Արտեմիլիս
2 Արտաշատ	Ցիր (Ցիր)	Ապուրն	Աշտիկառ	Հերակլէս
3 Թողրածն	Բարձիմիս	Բարսամէլէլ	Արմառիլի	Ապուրն
4 Անի	Արամազդ	Դիռս ²	Անի	Դիռս
5 Երեղ	Անահիս	Արտեմիս	Երեղ	Արտեմիս
6 Թիլ	Նանէ	Աթենաս	Թիլ	Աթենաս
7 Բագայաս-ինչ	Միհր	Հեփեստոս	Բագայաս-ինչ	Հեփեստոս
8 Աշտիշատ	Վահացի	Հերակլէս	{	[Հերակլէս]
	Ա.	Ա.	{	Ա.
	Աստիլե	Ակամաս	{	Ակամաս
			{	Բարդարածն

յոյն³ բնագիրը, որ դից հայ անունները ճիշդ մի-
եւնոյն յունական անուններով կը թարգ մանէ՝ զո-
րոնք կը գտնենք Ա. Խորենացւոյքով։ Հոս դրուած
տախտակը պայծառ կը ցուցընէ թէ այս երեք
բնագիրներուն քննութեամբ ի՞նչ նմանութիւն-
ներ եւ ի՞նչ աննմանութիւններ երեւան կ'ելլեն։

Անուններուն ձեւին մէջ մի միակ տար-
բերութիւն մը կայ զոր նշանակելու ենք⁴։ Հոն՝

1. Վերը աեսանք թէ բնագէս կուռքերն Արմաւրեն
փոխադրուեցան յԱրտաշատ։

2. Հոս կը պահենք Ատօս (= Գիոս) սեռականը. զառն
զի դից բոլոր միւս անուններն ալ սեռականի ձեւով կը
գտնուին Ագամժանգեղեցեայ յոյն բնագրին մէջ, եւ դարձեալ
նոյնագէս Առվասիսի Խորենացւոյ հայերէնին մէջ։ “Գիոսս
(Ատօս) դից վերաբերեալ կաորը (Հրարկ. Lagarde, p. 67)
դժուարութիւն մ'ունի։ Հայոցն այս խօսքը (Ագամժ. 590)
“բարեկան եւ դիշն Աբամազոյ” հօրն անուանիալ դիշն
ամենայնէն յստեղ կը թարգմանէ այսպէս՝ τὸν βωμὸν Κρό-
νον, ուն պատρὸς Ատօս παντοδαίμονος (Պլատինս Կրոնոս
հօն Գիոսսի ամենաբեղուց) Այս բանս կերպակէս կը հակասէ
թարգմանչին ստվարական գործածութեանն, որուն համար
Աբամազոյ միշտ Զεύς է. (աես Lagardeի քով անուանց
ցանկը ի բառն Ալա) Անտարակյս վերսիւեալն դրչի մը
որբագրութիւնն է, որ շընդունելավ թէ Զεύս ըլլայ “հայր
դիցն ամենայնից, աւելցուցած է Կρόνոս (Կրոնոս, Satur-
nus) անունը։ Առվասիսի Խորենացւոյ համար “Գիոսս ուղ-
ղական է” “Գիոսսին սեռականաւ Սակայն “Գիոսս նաև
առհասարակ հայերէնի մէջ իրեւ ուղղական կը գործա-
ծուի, բազմաժիւ օրինակներ տես Հ. Տաշեանի ընտիր փո-
քրիկ գրքին մէջ. (Ագամժանգեղոսս առ Գեորգոյ տառի
եպիսկոպոսին եւն, Վիեննա 1891, էջ 53 Ծան. 1)

3. Տես Agathangelus und die Akten Gregors von Armenien, neu herausgegeben von Paul de Lagarde. Göttingen 1887.

* Յատկապէս խօսելով “Բագայառինից” եւ “Բա-

ուր Մովսիսի Խորենացւոյ բնագիրն ունի "Բարձրավանոց", որ կանոնաւոր սեռական մըն է "Բարձրավանոց", ձեւի ուղղականի մը, Ագաթանգեղոսի բնագիրը մեր առջեւը կը դնէ բաւական տարօրինակ ձեւ մը՝ "Բարձրավանոց": Կրնանք իբրեւ սույգ նկատել որ այս վերջին ընթերցուածը գրչի մը սխալագրութիւնն է փոխանակ "Բարձրավանոց", գրելու, ինչպէս լաւ կը ցուցընէ նոյն տեղւոյն համապատասխանող յոյն բնագիրն՝ որ ունի Եօրօսամիջնշաբաթիւնն ամենեւին չի զարմացըներ զանոնք որ հայերէն ձեռագիրներով զբաղած են¹:

Աչքի կը զարնէ նոյնպէս այս միեւնոյն անուան գրաւած տեղւոյ տարբերութիւնն ալ յիշեալ երկու ցուցակներուն մէջ: Ագաթանց գեղոսի քով Թորդանի մեհեանն անմիջապէս կը հետեւի կարգաւ Արտաշատի կրկին մեհեաններուն. իսկ Մովսիսի Խորենացւոյ քով շարքին վերջին տեղը կը բռնէ: Այս մասնաւոր հանգամանաց մեկնութիւն մը պիտի տանք յետոյ: Առ այժմ թողունք զ" Բարշամէն, մէկդի, եւ տեսնենք թէ տախտակին միւս անուններն ի՞նչ կարգաւ իրարու կը յաջորդեն:

"Նոյն իսկ ինքն Մովսէս Խորենացի նախահիոդութիւն ունեցած ըլլալով մեղի պատմելու

գայառիջն կրկին ուղղագրութիւնքն տարբերութիւն մը չեն ներկայացըներ:

¹ Վերջին վայրկենիս "Բարձրավանոց", ալ կը դանեմ Ագաթանց գեղոսի Վենետիկյ 1835ին հրատարակութեան տարբեր ընթերցուածներուն մէջ:

թէ ինչպէս նախնաբար Արմաւիր կանգնուած կուռքելն Արտաշատ փոխադրուեցան (տես վերը՝ Ա.), եւ դարձեալ թէ ինչպէս Հերակղի անդրին՝ որ Արմաւիրի համար որոշուած էր կանգնուեցաւ յԱշտիշատ (տես՝ անդ), կրնանք հոս հաստատել որ թէ Ագաթանգեղեայ եւ թէ Մովսիսի Խորենացւոյ քով մեհեաններն ու կուռքելը դասաւորուած են միեւնոյն կարգաւ։

Այս կարգի նմանութիւն մը չի կրնար մեկնուիլ միայն պարզ զուգադիպութեամբ։ անհրաժեշտ կ'ենթագրէ իրարմէ կախման աղերս մ'երկու լնագիրներուն մէջ։

Յաջորդ դիտողութիւնքն ալ կը նպաստեն այս եզրակացութեան։

... “Բարձառն” անունը, որ սեմական ծագում ունի, բայց ապահովապէս աղաւաղածէ (թերեւս ըլլայ Բէլլառն) բովանդակ հայ մատենագրութեան մէջ ուրիշ տեղ չի տնօւիր։

* Իբրեւ Հայոց դիք մեզ ալ անծանօթ է ուրիշ տեղ մը։ Բայց իբր Ասորեստանեայց դիք կը զտնուի այլուր ալ՝ Խիկարայ հայ Թարգմանութեան մէջ, քիչ մը տարբեր ծնուզ, ուր (ed. Harris-Conybeare, p. 125) Երսուի “Ով տեսքը իմ եւ շաստուածք Բնւշիմ եւ Շիմիլ եւ Շամին” եւն (միւս խմբագրութիւնը հոս շունին անուն), եւ երկրորդ տեղ մը (p. 152) “Սինաքարիմ” արքայն նման է Բէշիմին եւն։ Միւս խմբագրութեանց այս վերջին տեղը կը ցուցընէ որ իմաստն է “Բէշ Երկարաց”, ըստ այսմ՝ համեմատ Հայագիտիս կարծեաց։ Տես Խիկարայ մեր ուսումնասիրութիւնքն՝ “Հանդէս Ամս.” 1899, էջ 115—116 (առանձինն՝ “Մատենագր” Մանր Ուսումնասիրութիւնքն, թ, 43—44, ըսդ մամուզ։)

Է. ‘Նոյնպէս է նաեւ բացատրութիւնս “յաշուից առելին որ գործածուած է Ալուիւսաքաղաքը նշանակելու համար, որով նաեւ նոյն անուան ժողովրդական ստուգաբանութիւնն մը տրուած է¹: Միայն թէ Ագաթանգեղոսի բնագրին մէջ (էջ 606) Աշակելուհեան մէհենին համար գործածուած ընդարձակագոյն բացատրութիւնն՝ “յաշուից տեղիք թագաւորացն Հայոց մեծաց՝” Մովսիսի Խորենացւոյշատ համառօտեալ բնագրին մէջ վերածուած է միայն սա երկու բառերուս “կանգնել” Յաշուից առելին (Բ., Ժ.Պ.) որոնք գործածուած են իրբեւ յատուկ անուն Աշտիշատայ անուան տեղ:

Դ. Երբ Տրդատ արքայն կ'իջնայ Աշաղարշապատէն դէպի Արտաշատ, որպէս զի կործանէ Անահտայ - Արտեմիդեայ մէհեանը, քաղաքը մտնելէն յառաջ եւ “ի հանտարնին”, կը հանդիպի Տիր - Ապոլոն դից մէհենին. (Ագաթ. էջ 584:) Հոս խօսքն այն ճամբուն վրայ է, որուն հետեւեցաւ թագաւորն, այսինքն այն բուն “առաջապայն որ Եւնայր (ի Աշաղարշապատէ) յԱրտաշապ + ն, զոր Ագաթանգեղոս արդէն յառաջ յիշած էր անդամ մը (էջ 151:) Միւս կողմանէ Մովսէս Խորենացի, երբ կը պատմէ մեզի թէ ինչպէս Արտաշէս Բ. արքայն Բագարանի կուռքերը փոխադրեց իւր նոր մայրաքաղաքն Արտաշատ (Բ., Խթ.) կը յաւելու՝ “բայց զԱպոլոնի պատկերն արտաքս քաղաքին կանգնէ

¹ Siehe Hübschmann, Armenische Grammatik I, 212.

հուապէ է ճանապարհն : Այս վերջին ակնարկութիւնը հոս բացարձակապէս զուրկ է ճշգրտութենէ . վասն զի մէկէն աւելի ճանապարհներ կը տանէին դէպ ի Արտաշատ :

Դ. Ըստ Մովսիսի Խորենացւոյ՝ «կանգնեաց զոլոմզիական պատկերն Պիոսի յամուրն յԱնէ» . (Բ., Ժ. 5) : Այս տեղույ հայերէն բացատրութիւնը համառօտութիւն մը կ'երեւայ Ագաթանգեղոսի աւելի ընդարձակ բացատրութեան թէ «հասանէր յամուր ուեզն՝ յանուանեալ յԱնէ» (Էջ 590) : Անոյ բերդը նշանակելու համար գործածուած սովորական բառն է ամբող . (Ա. Խոր. Ժ. բ., լը) :

Գ. անք աննմանութեանց , որ յերեւան կուգան Ագաթանգեղեայ եւ Մովսիսի Խորենացւոյ բնագիրներուն ուսումնասիրութեամբն : Այս կարգէն արդէն նշանակեցինք երեք կէտ , զորոնք հիմայ պիտի ջանանք պարզաբանել , այսինքն՝

1. Բարշամէն դից տրուած տեղը՝ կարգին մէջ :

2. Հերակղի արձանին որոշուած տեղոյ փոփոխութիւնը :

3. Դից յունական անուններն՝ որոնք հայ անուններուն տեղը կը բռնեն :

4. Մովսէս Խորենացի Բարշամէն դից սեմական անուան յունական համապատասխանող անուն մը գտած չէ : Աակայն այս դիցական անձնաւորութեան ծագումը կը Ճանչնայ , որովհետեւ անուան դոյզն փոփոխութեամբ մուծած է զայն Հայաստանի դիցաղնական պատմութեան մէջ :

Բարձրաց. բոնաւոր մըն էր, հսկայից ցեղէն, որ կը հարստահարէր երկրին հարաւակողմը։ Արամ անոր գէմ արշաւեց, զարկաւ յաղթեց եւ փախրստական հալածեց՝ Կորդուաց մէջէն՝ գէպ ի Ասորեստան։ Բարշամ մեռաւ ալ Արամայ զօրաց սրէն. բայց որովհետեւ հոչակաւոր եղած էր իւր քաջագործութեանց համար, աստուածացաւ եւ երկար ժամանակ պաշտուեցաւ Ասորիներէն. (Ա, ժդ.) Եւ հեմերականութեան այս օրինակները ցանցառ չեն Մ. Խորենացւոյ քով^{**}։

Ըստ հետեւորդի հարաւակողմը պէտք էր երթալ՝ փնտուել գտնելու անոր արձանը, եւ ոչ եւս Փոքր-Ասիա կամ Յունաստան՝ որոնք Արտաշիսի քաջագործութեանց ասպարէզն եղած էին։ Ուստի Բարշամէնի արձանին գիւտը վերապահուեցաւ Տիգրանայ՝ Արտաշիսի որդւոյն, որ հնազանդեցուցած էր Միջագետքն ու Ասորիք։ Ահա թէ ինչու Ագաթանգեղոսի «սպիտակափառ» (Բարշիմնիա) վերցիշեալ շարքին մէջ վերջին տեղը փոխագրուած է (առ Մ. Խոր.)։ բայց այնպիսի անդրիով մ'որ միայն սպիտակ նիւթեր ունի՝ «է Քոռակոյ եւ ի բէրենէլ»

* Այսինքն՝ Մ. Խորենացի ալ յաժախ կը ցուցընէ որ Եւհեմերոսի կարծիքն ունէթ, թէ դիթ նախնաբար մարդիկ էին։ Եւհեմերականութիւն (en hémérisme) կ'ըստի այս դրութիւնն կամ կարծիքն իւր նեղինակն անուամբն, որ է Եւհեմերոս (Euhemeros կամ Eumeneros) յոյն փիլիսոփայն՝ Դ. դարուն Ն. ք. զ.թ. Կիւրենական դպրոցէն, ծաղկած Մակեդոնիոյ Կասանդր արքային արքունիքը։ Իւր հոչակաւոր դրութիւնն այն էր թէ Յունաց պաշտած բոլոր դիթ ուրիշ բան չեն բայց ևթէ հոչակաւոր մարդիկ։

կազմեալ էր արքանունը¹: Ուրիշ տեղ մը մատ-
նանիշ ըրած ենք² արդէն աղբիւրները գործա-
ծելու այս միանգամայն թէ խղճամիտ եւ թէ
կամայական ոճը:

Է. Ագաթանգեղոսի բնագրին մէջ չենք
գտներ որեւէ յեցակետ մը, որեւէ պատրուակ
մ'այն պատմուածքին, որուն համեմատ վահու-
նիք³ անհնազանդ գտնուեցան եւ Արտաշատի
համար որոշուած Հերակղեայ արձանն Աշտի-
շատ փոխադրեցին: Ագաթանգեղոս չի ճանչ-
նար վահունեաց տոհմը: Խոկ Մովսէս Խորե-
նացի կ'երեւայ թէ կ'անգիտանայ Վահունիան
մէհեանը. բայց Վահունի+ անունը կու տայքրմա-
կան այն տոհմին՝ որուն անգամներն Աշտիշատի
մէհենին կը սպասաւորէին: Այս տոհմը կը սերէր
վահագնէն, զոր Մ. Խորենացի Հայոց աշխարհի
Տիգրան Ա. արքային որդին ըրած է. (Ա, Լա:)
Նոյն տոհմին յանձնուեցաւ տաճարաց ծառայ-
ութիւնն, եւ քրմութեան պաշտօն տրուեցաւ
վաղարշակէն. (Բ, ը:) Սակայն կը տեսնենք որ
կորսնցուց տոհմին իւր արտօնութիւններն եւ իւր
ստացուածքները Տիգրանայ Մեծի իշխանութեան
սկիզբը. (Բ, ժդ:) Ա՛լ այս վայրկենէս ետքը չի
յիշեր Մ. Խորենացի այս տոհմը: Թէեւ կը
գտնենք նոյն անունը նախարարաց մէկ ցանկին
մէջ, որ մուծուած է Ա. Կերուեսի Վարույշ Պատ-
մութեան մէջ (տես նոյնը՝ էջ 34,) սակայն բացի

¹ Տես La légende d'Abgar, p. 385.

² Կամ Վահունինէի+ Խորենացւոյ նորագոյն հռա-
տարակութիւնըն ունին “վահունիք”:

այս միակ եւ բաւական ուշ ժամանակի յիշատակութենէն՝ քրմական հին տոհմիս որեւէ հետքը չենք գտներ բովանդակ հայ մատենադրութեան մէջ։ Վահնունիք ապահովապէս Արքորենացւոյ երեւակայութեանն արդիւնքն են։

Մեզի կ'երեւայ որ Հերակղի արձանը՝ վերջնականապէս այն տեղը զոր կը նշանակէ Ագաթանգեղոսի Պատմութիւնը, կանգնուելէն յառաջ՝ յունական միւս արձաններուն առաջին առաքման հետ միացուած է՝ անոր համար որ Արքորենացի առիթ ունենայ պատմելու Վահնունեաց անհնազանդութիւնն ու անոնց կրօնական իշխանութեան վախճանը։ Նոյնպէս ալ արձանաց երրորդ առաքման՝ որ եղած է յԵլլադայէ, կցուած են յօն քրմեր, որպէս զի իրենց բողոքներովն արգիլեն արձաններուն ցրուիլն հայ հողին վրայ, եւ ասով մեկնուի մեհեաններուն այնպէս տարօրինակ բաշխուած ըլլան, որոնց ութէն հինգը Բարձր-Հայոց մէկ փոքր անկիւնը կը խմբէ Ագաթանգեղոսի բնագիրը։

Հոս մեծ բաժին մը կու տանք Արքորենացւոյ երեւակայութեանն, բայց ուրիշ քիչ տեղեր ասոնց պէս նկարագրական են իւր գործելու եղանակը ցուցընելու համար։ Երբ կ'ըսէ թէ Հերակղեայ այն արձանը գործ էր Սկիւղեայ (Scyllis) եւ Դիպենոսի (Dipoenos) Կրետացւոյ, առջեւն ունի աղբիւր մը՝ հաւանօրէն ասորական, որ այսօր կամ վաղը պիտի գտնուի։ Պլինիոս կը յիշէ Հերկիւղեայ արձան մը Սկիւղեայ եւ Դիպենոսի արձաններուն մէջ (Plinius,

Hist. nat., XXXVI., 4) եւ կեդրենոս ժամանակադիրը (I, 564, ed. Bonn) երբ յանուանէ կը յիշէ այս երկու երեւելի արձանագործները, կրնայ նոյն տեղեկութիւնն քաղած ըլլալ աղբիւրէ մ'որ մերձաւոր է Ա. Խորենացւոյ աղբեր: — Նախագասութեան վերջին անդամն՝ որ կը յաջորդէ նախանթացին, Խորենացւոյ սեպհական սկզբնագիր բան մը չէ, այսինքն՝ “Հանգնեցին է Տուրքն յիւրեանց ուղանեան գիւղն յԱշուլուոր: Ահա թէ ինչպէս կը բացարէ Ղաղար Փարպեցի” Ա. Սահակայ մեռեալ մարմնոյն Ամիկոնէից ձեռօք Աշտիշատ փոխադրուելուն մասին խօսելով՝ “Պարան է գուստուն Տուրքնոյ, է բնիկ գիւղն յիւր[Եանց] ուղանեան՝ յանսանեալ Աշուլուոր: (Փարպ. տպ. 1873, էջ 104:) Ընմիջապէս աչքի կը զարնէ (Խորենացւոյ) կախում ունենալը: — Այն գաղափար՝ զօր կ'ունենայ Տիգրան Ափրոդիտեայ անդրին կանգնելու Աշտիշատի մեհենին մէջ Հերակղեայ արձանին կողքին, եւ այսպէս երկու տարփաւորները միացընելու, ինքնին բնականապէս կը ծագի եւ կ'արգարանայ Ագաթանգեղեայ բնագրէն:

Դ. Վերն ըստնկը որ կուոց անունները — ի բաց առեալ Բարշամէն դիցն, — յունական ձեւով կը ներկայացընէ Ա. Խորենացի, եւ թէ այս ձեւերն ամենաճիշդ կերպով կը համապատասխանեն Ագաթանգեղեայ յունական թարգմանութեան հետ: Այսպիսի գեպք մը այնչափ աւելի տարօրինա՛ բան մըն է, որչափ որ յիշեալ դից ոյս նոյնացմանց մէկ քանին շատ

ինդրական են։ Եթէ Ա. Խորենացի անընդմիջաբար թարգմանած ըլլար անունները՝ անշնար էր որ Խորենացին այնպէս լիակատար համաձայնութեան մը դար յանդէր։ Բաց աստի, եթէ միայն ի բաց առնունք այն տեղերն՝ որ մեր անդրիներուն կը վերաբերին ի մերձուստ կամ ի հեռուստ, ուրիշ որեւէ տեղ մը յունական դիք չի յիշատակեր Խորենացի, բայց միայն ուր իւր սւրիշ աղբերքը կ'ընդօրինակէ։ Դիս եւ Ապողոն ուրիշ որեւէ տեղ մը չեն գտնուիր իւր գրոց մէջ։ Արտեմիս եւ Ափրոդիտէ մի միայն անդամ մը յիշուած են (Գ, լգ') հետեւելով Մաղաղասայ։ Հեփեստոս՝ երկու անդամ միեւնոյն գլխուն մէջ (Ա, Է') Եւսեբեայ «Քրոնիկոնին», հետեւելով. (Հտր. Ա, 58 եւն.) Միայն Աթենաս զարտուղութիւն մը կը ցուցընէ՝ Յուլիանունքնակալին թղթին մէջ կրկին երեւան դալով. (Գ, ԺԵ):

Եթէ ինքն իսկ Մովսէս Խորենացին չէ թարգմանած դից այս անունները, միայն երկու ենթադրութիւններ կը մնան՝ վերսցիշեալ համաձայնութիւնը մեկնելու համար։ Կամ Մովսէսի Խորենացւոյ՝ ուղղակի կամ անուղղակի ճամբով՝ ծանօթ էր Ագաթանգեղեայ յունարէն բնագիրն, որ ըստ ինքեան անկարելի բան մը չէ. եւ կամ Ագաթանգեղեայ հայ բնագիրը՝ զոր Խորենացի իւր աչքին առջեւ ունէր, դից կրկին անունները՝ թէ հայերէն եւ թէ յունարէն միանգամայն՝ կը ներկայացընէր։ Այսպիսի բնագրի մը գոյութիւնը չի կրնար այնպէս մէկէն

ի մէկ մերժուիլ: «Ասեւ մեղի այժմ ծանօթ Ագաթանգեղոսն ունի (Էջ 607) „...Աստղեան դից ... ըստ յունականին որ է ինչն Առբորդիուեն: Փաւստոսի Բուզանդայ մէկ տեղն՝ ուր կը պատշմուի Աշտիշատայ մեշենին կործանումն, որ տեղն ապահովապէս Ագաթանգեղոսէն է, կը կարդանք՝ “Կործանեաց զբագինսն մեշենիցն Հերուիլայ՝ այսինքն Վանագնին” (Գ., Ժդ. տպ. 1832 եւ 1889, Էջ 37:) Ասոնք թերեւս վերջին մնացորդքն ըլլան Ագաթանգեղեաց հայերէն բնագրին հնագոյն խմբագրութեան մ'որ այժմ կորսուած է:

Այս զանազան դիտողութիւններն՝ զորոնք ցայս վայր ներկայացուցինք, աւելի եւս կը շեշտեն յիշեալ կրկին յիշատակարաններուն աղդակցական նկարագիրը: Ասկէ զատ կը ձգտին նաև ցուցընելու որ Մովսիսի Խորենացւոյ բնագիրը չէ հնագոյնը: Ագաթանգեղոսի առաջնութիւնն արդէն ուրիշ կողմանէ ալ ակնյայտնի է: Նաև առանց խօսելու այն դիտողութեանց մասին որոնք գրական պատմութեան կը վերաբերին, Ագաթանգեղեայ առաջնութիւնն ամէն տարակուսէ վեր է նոյն իսկ այն պարագայէն որ իւր՝ դից անուանց տուած կարդը պարզապէս այն ուղեգիծն է, զոր բռնեց Ա. Գրիգոր կռոց դէմ իւր ըրած երեք արշաւ անաց ժամանակ, այսինքն՝

1. Վաղարշապատէն յԱրտաշատ.
2. Վաղարշապատէն ի Բարձր - Հայս.
3. Վաղարշապատէն ի Կեսարիա եւ անկէ դարձն Աշտիշատի վրայէն:

Առովսէս Խորենացի ալ նոյն կարգը կը պահէ. բայց Անահիտ - Արտեմիդայ կրկին մեշենին յիշատակութեան հանդիպելով՝ մին Արտաշատ եւ միւսը՝ Երեզ, կը ստիպուի Հայաստան բերել տալ Արտեմեայ կրկին արձանները, որոնց մին Փաքր - Ասիայէն բերուած ըլլայ, միւսը Ելլադայէն։ Կաեւ միակ այս պարագան կը բաւէր ապացուցանելու իւր պատմածին արուեստակեալ ըլլալը։

Արնանք իբրեւ ապացուցուած նկատել որ Առօվսէս Խորենացի՝ իւր Հայաստան մուծուած յունական կոոց ցուցակն յօրինելու համար հետեւած է տաճարաց կործանման այն պատմութեան՝ զոր աւանդած է Ագաթանգեղոս։

¶.

Այն ժամանակի շրջանին՝ երբ կ'ապրէք
Մովսէս Խորենացի, միայն շատ թերակատար
գաղափար մը կրնար կազմուիլ Հայոց հնագոյն
կրօնին մասին։ Աւանդութիւնն անհետ կոր-
սուած էր։ Գլքերն՝ որ այն ատեն արդէն մեծ
քանակութեամբ կը շրջէին, շատ քիչ կը խօ-
սէին հնագոյն կրօններու մասին, ինչպէս նաեւ
քիչ՝ օաւար կրօններու նկատմամբ։ Միայն մէկ
քանին կը պայքարէին Սասանեանց մազդեզա-
կանութեան դէմ։ Հնագոյն տաճարները նուի-
րուած էին նոր (քրիստոնէական) պաշտաման։
Հնագոյն տօնները քրիստոնէացած։ Հայաստանի
մէջն ալ այնպէս էր այս ամեն նկատմամբ՝
ինչպէս բոլոր միւս աշխարհներն, որ քրիս-
տոնէութեան դարձան, ի բաց առեալ միայն
Յունաստանն ու Հռովմն, ուր փայլուն եւ անեղ-
ծանելի գրականութիւն մը հնագոյն պաշտա-
մանց գոնէ յիշատակը կը պահէր։

Անկարելիչէ որ Ագաթանգեղեայ մեհեան-
ներուն կործանման մասին պատմածը՝ նաեւ այն
ատեն միակ բնագիրն էր, որ կրնար Մովսէսի
Խորենացւոյ տեղեկութիւններ մատակարարել
հայ ազգային հեթանոսական կրօնից մասին,
ինչպէս որ նոյնը նաեւ ցայսօր միակ խարիսխն է

ամեն հետազօտութեան հայկական ամենագից կաձառին նկատմամբ։ Ինչ որ ալ ըլլայ՝ Մովսիսի Խորենացւոյ ծանօթ էր այն գրուածքն եւ անկէ ալ օդտուած է։ Այն յիշատակարանն իրեն մատակարարեց հին մեհեաններուն եւ անոնց մէջ պաշտուած կռոց տեսակ մը պաշտօնական ցուցակը։ Մ. Խորենացի քաղեց առաւ այս ցուցակն ամենամեծ խնամքով¹, բայց իւր գրատմութեան, մէջ չմուծեց զայն անոր ժամանակագրական ճիշդ տեղը։ Տեղ մ'ալ ակնարկութիւն չենք գտներ այն գից, զորոնք կը պաշտէր Տրդատ։ Եւ ոչ բառ մ'ըսած է մեհեաններուն կործանման մասին։ Այլուստ գիտենք թէ ինչ բան է Մ. Խորենացւոյ գրքին այն մասին տարօրինակ թերութիւնն, ուր պէտք պայմուեր Հայաստանի դարձն ի քրիստոնէութիւն։

Ագաթանգեղեայ գրքէն քաղուած տեղեկութիւնները գործածուեցան — ներուի այս բացատրութեանս — Քէրտոբրաբառ (régressive-ment), այսինքն՝ անոնք գործածուեցան այն կռոց՝ ծագումն ու Հայաստան փոխագրութիւն պատմելու զորոնք Ս. Գրիգոր տապալեց կործանեց։

1 Ասոր մասին կրնայ գաղափար ունեցուիլ հետեւեալ մանրամասնութենէն։ Բայ Մ. Խորենացւոյ Ըրտաշատի երկու գիրքն են՝ ա. Արտեմիս - Անահիտ, բ. Ապողոն - Տիր, բայց այդ մեհեանները կործանեցան հակառակ կարգաւ, այսինքն՝ ա. Տիր, բ. Անահիտ, Սակայն Մ. Խորենացի անունները յառաջ բերած է ճիշդ այնպէս ինչպէս որ շարուած են Ագաթանգեղեայ բնագրին մէջ։ Տրդատ ճահբայ իւլլէ իւրիւնիւլւ Անահատայ մէհեանը. Բայց ճահբան չը հանդիպէ Տիր դէց և հետահին եւ չը իւրիւնիւ պայն նոին ուն Անահատայ մէհեանը. (տես Ագաթ. էջ 584:)

Այն ատեն կարելի եղաւ գիտնալ անոնց առաջ մէն մէն ուստի ծագած եկած ըլլալը։ Արձանները յաղթութեան ճշմարիտ նշանակներ էին, չքեղ աւարներ, որոնցմով իրաւունք ունէին Հայք պարծելու. վասն զի միեւնոյն ժամանակ արդիւնք եւ ապացոյց էին իրենց արքայից աշխարհակալութեանց ի Փոքր Ասիա, Յունաստան եւ Միջագետք։ Մ. Խորենացի ասով թերեւս կ'ուղէր նաեւ նշանակել Հայկական կոապաշտութեան յունական ծագումը. արդեամբք ալ տեղ մը բացորոշ չ'ըսեր թէ անդրիները կանգնուեցան յառաջուրնէ գոյութիւն ունեցող մեհեաններու մէջ. մանաւանդ թէ աւելի Հակառակը կը հետեւցուի այն եղանակէն, որով նախնաբար Անի պահեստի գրուած կուռքերը բաշխուեցան մերձակայ աւանները։ Սակայն այս վերջին խնդիրը մեր հետազօտութեանց նիւթէն դուրս կը մնայ։

Եթէ՝ ինչպէս որ կարծենք թէ այժմ ապացուցինք, յունական կոոց Հայաստան մուծուիլն որեւէ իրական դէպքի մը չի Համապատասխաններ, այլ թէ ընդհակառակն Մ. Խորենացւոյ Խորհրդածող երեւակայութեան արդիւնքն է, իւր գրոց շատ մը գլուխներուն պատմական արժէքը վտանգուած կ'ըլլայ։ Այսպէս այն ամէնն որ կը պատմուի յիշեալ կոոց Արմաւրէն Բագարան եւ Բագարանէն Արտաշատ փոխադրուելուն նկատմամբ՝ ուրիշ բան չի կրնար ըլլալ բայց եթէ զարդացում նախնական կեղծիքին։ Ասով աւելի Հաստատութիւն կ'առնուն այն տարակոյաներն՝ որ շատ մ'ուրիշ պատ-

Ճառներով արդէն ծագած էին Երուանդայ եւ Արտաշիսի Բ.ի թագաւորութեան պատմական ըլլալուն Նկատմամբ. (գիրք Բ., գլ. լէ—կ:)

Արտաշէս Բ. իւր Մաժան որդին անուանած էր քրմագետ Արամազդայ ՅԱնի (գլ. ծգ), եւ նուիրակութիւն մը խաւրած յԵրէղ՝ Արտեմիսէն խնդրելու առողջութիւն եւ երկայն կեանք. (գլ. կ:)

Այս երկու թագաւորաց իշխանութեան գեպքերը կը պատմուին մեզի Անւոյ քրմի մը Ճոխութեամբն՝ Օլյպիու (Olympius) անուն, որ գրած ըլլայ մեհենաց պատմութիւն մը (‘Հանենական պատրակութեան’¹, Բ., գլ. Խը) եւ որուն մասին ուրիշ տեղ մ'ալ խօսք չ'ըլլար: Անի պաշտուած գիրն էր Արամազդ, այսինքն՝ Մովսէսի խորենացւոյ համար այսպէսէան ջեւս

1 Այս առաջին անգամ չէ որ Ա. Խորենացի կը խօսի Անհենական Պատրակութեանց վրայ, “ու պատրակութեանց նու հասարաց քործելուց” Այս “Մեհենական Պատմութիւնքոյ կային արդէն Եղեսիոյ գիւանին մէջ (Բ., ժ), որոնք հռն փոխազրուած էին Մծրին քաղաքէն (Բ., իէ) եւ պահանձ Ախոզքաղաքէն (Բ., լւ): “Կախընթաց հրատարակութեան մը մէջ (La légende d'Abgar, p. 361 ff.) ցուցուցինք որ կեղակարծ յիշատակարանքը նկատելու է իրեւ երեւակայական ազբիւրներ: Անկէ նորն եկած ենք այն համոզման որ “Հանենական պատրակութեանց”, գաղափարը քաղած է Ա. Խորենացի Եւսեբեայ Քրանէին մատենէն՝ զոր այնչափ յարձակ կը դորձածէ: Մանեթուն գրեց “ի Հանենական պատրակութեանցն”, ուր յրին բնադիրն ունի չէ տան լեզօն (Քրոնիկոն, Ա., 222): — “Զորոց ամենեցուն իսկ (այսինքն՝ զթագաւորացն) առաքուն ունեին զմատեան է Հանենակերն, ուր յսկն է είχον ἀναγραφάς ἐν ταῖς լεξαῖς βίβλοις. (անդ, Ա., 199.) տես նաեւ անդ՝ Ա., 208:

(Jupiter Olympien) եւ այս հաւանօրէն կը մեկնէ քրմին անունը: Խոկ “Ուղիւպ” քրմին գրքին գաղով՝ Ա. Խորենացի չըսեր որ իւր ձեռքն ունեցած ըլլայ զայն, եւ ո՛չ դէպք մը կը յիշէ յատկապէս իրբեւ անկէ փոխ առնուած: Աւելի լաւ տեղեկութիւն կու տայ մեզի ուրիշ տեղ մը (գլ. կզ.), ուր կը կարդանք թէ Բարդեծան Ասորի “եմուտ նա յամուրն յԱնի, եւ ընթերցեալ պէճնեական պատմութիւնն” (բնականապէս Ուղիւպի), յորում եւ զգործս թագաւորացն, յաւելլով իւր եւ որ ինչ առ իւրեաւն, եւ փոխեաց զամենայն ի լեզու ասորի, որ եւ ապա անտի յեղաւ ի յոյն բան¹: Ա. Խորենացւոյ ծանօթ էր ասորի հերեսապետին գործը, եւ անկէ քաղուածք մ'ալ ըրած է հետեւեալ խօսքերով (անդ)՝ “Յորում պատմէ (Բարդեծան) ի մէճնեցն պատմութեանց (ձռգը. “պաշտամանց²”), վերջին Տիգրանայ արքայի Հայոց պատուեալ զգերեզման եղբօրն իւրոյ Ամաժանայ (գլ. ծա, ծգ, ծե) քրմապետիի Բագնացն աւանի (≡ Բագուան³) որ ի Բագրեւանդ գաւառի,

¹ Ասորի խմբագրութեան եւ ասորականէ յունարէնի թարգմանութեան այս յիշատակութիւնը փոխ առնուած է Եւսեբիոսէն (Պատմ. Եկեղ. Գ. Լ. Հայ թրգմ. ապ. Անենետ. Էջ 312), որ Խորենացւոյ Բ. կզ գլխուն մեծ մասին ազգիւրն է: Սակայն Եւսեբեայ խօսքն է Բարդեծանայ գրուածոց մասին, որոնց մէջ ամենեւին չի յիշուիր և մէջենական Պատմութիւնն մը:

² Բնագրին մէջ կարդալու է “պատմութեանց”, փոխանակ “պաշտամանցը ընթերցման:

³ Բառական կամ Բառական (դիցաւան, առև Hüb schmann, Armenische Grammatik, p. 113:) Ապա-

բագին ի վերայ գերեզմանին շինեալ՝ զի ի զոհիցն ամենայն անցաւորք վայելեսցեն, եւ ընդունիցին հեւըք երեկօթիւք։ Յորում եւ զինի Վաղարշ տօն աշխարհախումբ կարգեաց ի սկզբան ամի նորոյ, ի մուտն Կաւասարդի։ⁿ

Անհնար է այս տօնին մէջ՝ որ իբր թէ հաստատուած է Վաղարշէն, չճանչնալ վերըստին այն տօնն որուն տեղ ուրիշ մը կարգեց Ադրիգոր, Տրդատայ մկրտութենէն ետքը, ի յիշատակ այն սրբոց մարտիրոսաց՝ որոնց նշխարքները բերած էր Կեսարիայէն։ Ստոյգ է՝ Ադամնդեղեայ այն տեղը (էջ 623) գժուարութիւններ կը յարուցանէ մեկնութեան։ Ոմանք, ինչպէս Լանգլուա, հօն յիշուած կը գտնեն Ամանը (Նոր - տարի) գիք մը. ուրիշները՝ ինչպէս Գիւլորիէ, Գելցէր¹ եւն, հօն կը տեսնեն Վանագոռ (ապատանարան տուող) գիք մը։ Էմին թէ «Ամանոր»ⁿ եւ թէ «Վանատուր» գիք կը գտնէր միանդամայն, բայց երկու գիքն կը նոյնացընէր։


Թանգեղաս (էջ 612) կ'ըսէ պարթեւական է անունս եւ անոր Համազօրն է Հայերէն «Դիշան»ⁿ, գից կամ կռոց առան. (Հմման, «Բագուան», որ անուանեալ կոչի ի պարթեւական լեզուէն Գիցաւանն,) Մովսէս Խորենացի նոյնը կը փոխադրէ հօս «Բագնաց առան» (բագիններու կամ սեղաններու աւան.) Հմման. թ., ծե. գ., կէ։

1. Հմման. H. Gelzer, Zur arm. Götterlehre, p. 132 ff.

* Այս տեղն է՝ «Եւ զյիշատակս վկայիցն ըերեւոց ժամադրեաց տօն միծ հոչակել, յառաջազոյն կարծեալ մնոտեացն պաշտաման ի ժամանակի գիցն Ամանորայ ամենաբեր նորոց պտղոց տօնից հիւրընկալ դիցն Վանատուրի, զոր յառաջազոյն իսկ ի նմին տեղուց պաշտէին՝ յուրախութեան նաւասարդ աւուր։ⁿ

ոլէոք է խոստովանիլ որ բնագիրն՝ իւր ներկայ
վիճակին մէջ՝ կրնայ զանազան կերպով թարգ-
մանուիլ։ Մովսէս Խորենացի եւ Ադաթանգեղեայ
յոյն թարգմանն ուրիշ կերպ հասկըցած են.
իրենք առանց տարակուսի իրենց աչքին առջեւն
ունեին բնագիր մը որ քիչ մը տարբեր էր ներ-
կայէն։ Զիարդ եւ իցէ, Բարդեծանայ և մեշենա-
կան պատմութեանց, կոչումը յառաջ եկած է
Ադաթանգեղեայ այն տեղէն, զոր նշանակեցինք։
Աւարտելով մեր խօսքն՝ հոս ալ կը հանդիպինք
այնպիսի դէպքի մ'որ համանմանն է յունական
դից Հայաստան մուծուելուն, եւ կը հաստատենք
Մովսէսի Խորենացւոյ՝ աղբիւրները Քէրուրէր (régressif) դործածելուն նոր դէպք մ'ալ։





ż b p o u n d z u g u s t u h o w p o u r b e c u v u b r q ;

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱԴՐԱՆ

- Ա. Գալէմբեարեան Հ. Գոհառիս Վ., Ուսումնասիրութիւնը Լեհանայոց դատաստանազբոյն։ 1. Պիշով, Լեհանայոց հին իրաւունքը։ 2. Գոչեր. իրաւունք Հայոց։ 1890։ 8^o Երես՝ 85+59։ Փր. 1.25
- Բ. Մէակվիշեան Հ. Գարոիկ, Ազգարանութիւն ազնուական զարմին Ժիզեանց. (պատկերազարդ)։ 1890։ 8^o Երես՝ 50 Փր. 1.—
- Գ. Տաշեան Հ. Յակովիսոս, Ազաթանգեղոս առ Գէորգայ աստրի եւպիսկոպոսին եւ ուսումնասիրութիւն Ազաթանգեղեայ զբոց։ 1891։ 8^o Երես՝ Ժ+159։ Փր. 1.25
- Դ. Գևոմետրիոս Տանի Արեւելեան Հայք ի Պուրովինա։ Թրզմ. Հ. Վ. Վ., Գալէմբեարեան։ 1891։ 8^o Երես՝ 79։ Փր. —.85
- Ե. Տաշեան Հ. Յակովիսոս Վ., Ուսումնասիրութիւնը Ստոյն-Կալիստենեայ վարուց Աղեքսանդրի։ 1892։ 8^o Երես՝ Դ+272։ Փր. 3.—
- Զ. Աշպէր Տըվլէ եւ Գ. Փիտոն, Ուղենորութիւն ի Փոքր Ասիա։ Թրզմ. Հ. Յ. Վ., Տաշեան։ 1892։ 8^o Երես՝ 82։ Փր. 1.—
- Է. Մառ Նիկ., Ամառնային ուղենորութիւնից գէպ ի Հայս։ Թրզմ. Ոստիքիսոս Անոփեան։ 1892։ 8^o Երես՝ 89։ Փր. 1.25
- Ը. Գարիկ Ա., Նորագոյն աղբերք Մովսիսի Խորենացւոյ։ Հտ. Ա.։ Թրզմ. Հ. Յ. Վ., Տաշեան։ 1893։ 8^o Երես՝ Ժ+51։ Փր. 1.—
- Թ. Գալէմբեարեան Հ. Գոհառիս Վ., Պատմութիւն հաւ լրագրութեան։ Հտ. Ա. 1794—1860։ (1 լուսանկարով)։ 1895։ 8^o Երես՝ 232. Փր. 2.50

- Ժ. Կոմիտին Փր. Կ., Թնառութիւնք զբոց Դաւթի
Անյաղթի: Թթզմ. եւ յաւ. Հ. Յ. Վ. Տաշնան:
1893: 8^o Երես՝ լ+92: Փր. 1.25
- ԺԱ. Գովրիկեան Հ. Գրիգոր Վ., Հայր յեղիսա-
բեթուապոլիս Դրանսիլուանիոյ 1680—1779: (1 զըն-
կատիպ.) 1893: 8^o Երես՝ Ժ+533: Փր. 4.50
- ԺԲ. Խաչաթեան Գր., Զենոք Գևակ, համեմատական
ուսումնափրութիւն: 1893: 8^o Երես՝ 78: Փր. 1.—
- ԺԳ. Տէր-Մովսիսեան Փարսադան, Հայ զիւղա-
կան տունը: Թթզմ. Հ. Յ. Վ. Պիեկիլկնեան: (6
տախտակ՝ 55 պատկ.) 1894: 8^o Երես՝ 103 Փր. 2.—
- ԺԴ. Գարիեր Ա., Նորագոյն աղքերը Մովսիսի Խորե-
նացւոյ. Հտ. Բ. կամ Յաւելուած: Թթզմ. Հ. Յ.
Վ. Տաշնան: 1894: 8^o Երես՝ ԺԱ+43: Փր. 1.—
- ԺԵ. Տաշեան Հ. Յ. Վ., Ուսումնափրութիւնք հայերէն
փոխառեալ բառից: Ա. Հ. Հիւազման, Սննմական
փոխառեալ բառեր հին հայերէնի մէջ: Բ. Փրոքէլ-
ման Կ., Յունական փոխառեալ բառեր հայերէնի
մէջ: Գ. Հ. Հիւազման, Հայկական Յասուկ անուանը:
1894: 8^o Երես՝ 9+145: Փր. 2.—
- ԺԶ. Տաշեան Հ. Յակովոս Վ., Մատենագրական
մանք ուսումնափրութիւնք: Հտ. Ա. Ա—Զ: 1895:
3^o Երես՝ ԺԲ+294: Փր. 3.60
- ԺԷ. Տաշեան Հ. Յակովոս Վ., Հայկական աշխատ-
սիրութիւնք հայագէտ Պ. Փէթթէրի, ի մի ամփո-
փուած եւ թարգմանուած հանդերձ ծանօթու-
թեամբք: 1895: 8^o Երես՝ 202: Փր. 2.50
- ԺԸ. Տիերեան Կ., Սեւ ծովու ոուսական եղելքը:
1895: 8^o Երես՝ 192: Փր. 2.—
- ԺԹ. Գովրիկեան Հ. Գրիգոր Վ., Դրանսիլուանիոյ
Հայոց Մետրապոլիսը կամ Նկարագիր Կերպա
Հայաբաղաքի ի զիր եւ ի պատկերս: 1896: 8^o
Երես՝ Թ+352: Փր. 3.60
- Ի. Տաշեան Հ. Յակովոս Վ., Վարդապետու-
թիւն առաքելոց անվաւերական կամոնաց մա-
տեամնը. Թուղթ Յակոբայ առ Կողբասոս եւ Կանոնը
Թագուէի: 1896: 8^o Երես՝ Թ+442: Փր. 6.—
- ԻԱ. Տոմաշեկ Վ., Սասուն եւ Տիգրիսի աղքերաց
սահմանները: Պատմական եւ տեղագրական հե-

- տագօտութիւն։ Մասն՝ Առաջին՝ Պատմական տեղեկութիւնը Սասնյ վրայ։ Թրզմ. չ. Բ. Պիլէզիկ-մեան։ 1896։ 8^o Երես՝ է+62։ Գր. 1.—
- հԲ. Կարորիկ Ա., Արգարու գրոյցը Մովսէս Խորենացոյ Պատմութեան մէջ. Թրզմ. չ. Գաբրիէլ Ա. Մէնէվիշեան։ 1897. 8^o էջ Ժ.9+107։ Գր. 1.50
- հԳ. Յովանանեան չ. Դ., Հետագօտութիւնը Նախնեաց ումկորէնի վրայ։ Ուսումնասիրութիւնը եւ քաղուածներ։ Մասն Ա. Ռամզօրէն մատենագրութիւնը։ Տետր Ա։ 1897. 8^o էջ Ը+272։ Գր. 4.—
- հԴ. Յովանանեան չ. Դ., Հետագօտութիւնը Նախնեաց ումկորէնի եւն։ Տետր Բ։ 1897. 8^o էջ Ա—Ը+273—522։ Գր. 3.—
- հԵ. Գեղշեր Հ., Համառօտ պատմութիւն Հայոց։ Թրզմ. չ. Գր. Ա. Գալէմքնարեան։ Յաւելուածք Թարգմանչին՝ 1. Ցանկ 1895—1897 Հայոց կոտորածներու առթիւ լոյս տեսած գրքերու։ 2. Գաւազանագիրը Կաթողիկոսաց եւ Պատրիարքաց Հայոց։ 1897 8^o էջ Ը+130։ Գր. 1.50
- հԶ. Մեսկվիշեան չ. Գարորիկ Ա., Գիրք (կամ յօդուած) գրելու արուեստը։ Նորուս հեղինակներն ուղղեալ քանի մը կարեւոր ակնարկութիւններ։ Յաւելուածք Գիրք կարդալու արուեստը։ 1898. 8^o էջ Է+123։ Գր. 1.25
- հԵ. Խաչաթեան Գ. Ա., Մ. Խորենացու նորագոյն աղբիւրների մասին քննադատական ուսումնասիրութիւնը։ 1898. 8^o, 56 էջ։ Գր. 1.—
- հԸ. Տաշեան չ. Յ., Ակնարկ մը նայ հնագրութեան վրայ։ Ուսումնասիրութիւն Հայոց գոշութեան արուեստին։ (10 զնկատիպ պատկերով)։ 1898. 8^o ԺԱ+202 էջ։ Գր. 2.50
- հԹ. Դադրաշեան Յ., Փաւատոս Բիւզանդացի եւ իր պատմութեան խարդախողը։ Մ. Խորենացու աղբիւրների ուսումնասիրութիւն։ 1898. 8^o 175 էջ։ Գր. 2.50
- Լ. Մսերեանց Լ., Հայերէն քարքառախօսութիւն։ Թրզմ. ի ուսւերէնէ չ. Գ. Ա. Մէնէվիշեան։ 1899, 8^o Երես՝ Է+26։ Գր. —.50

- լ.Ա. Քոսկեան Հ. Յ., Հայք ի Զմիւռնիա եւ ի ըրջակայս: Հատոր Ա. Զմիւռնիա եւ Հայք: 1899: 8 Երես՝ ԺԲ+369: ֆր. 5.—
- լ.Բ. Քոսկեան Հ. Յ., Հայք ի Զմիւռնիա եւ ի ըրջակայս: Հատոր Բ. Զմիւռնիոյ վիճակին զլիաւոր բաղադրներն եւ Հայք: 1899: 8^o Երես՝ Ժ+161: ֆր. 2.50
- լ.Գ. Գովրիկեան Հ. Գովրիկոյ Վ., Հայք յԵղիսաբեթուպոլիս Դրանսիլուամիոյ. Բ. Հատոր 1780—1825. (1 զնկատիպ:) 1899 8^o. Երես՝ Լ+558: ֆր. 5.—
- լ.Դ. Գագանձեան Յ., Եւղովիոյ Հայոց գաւառաքարբառը: 1899: 8^o Երես՝ Լ+124: ֆր. 1.—
- լ.Ե. Կարիկը Ա., Հեթանոս Հայաստանի ութ մեհեաններն Ազաթանգեղոսի եւ Մ. Խորենացւոյ համատ: Թրգմ. Հ. Յակովոս Վ. Տաշեան: (1 աշխարհագրկն տախտակով:) 1899: 8^o Երես՝ 48: ֆր. —.75
-

